

ՏԵՍԻԼՔ ՀՅԱՅՐԵՆԱԿԱՆ

Դա՛րձեալ մինակ . . . :
 Գիշն է ճակտին
 Անոնց բոլոր,
 Առոնի նօրի
 Արծուի նըման
 Իրենց որսի
 Երազը յար
 Հալածեցին,
 Եւ չըհասան.
 Ու մենութեան
 Հացը պարար,
 Հացը պատրաս,
 Ա.սամներուն
 Տակ ծամեցին :

Դա՛րձեալ մինակ
 Հիմա ա՛յսեղ
 Տեսիլներով հրաշանքման,
 Կուզամ ես ման
 Իմ հայրենի
 Երդիքին տակ :

Ու Մարգարէն
 Ժամանակի ու դարերու
 Եր խղճին խեղն
 Ու բեկրեկուն
 Մարմարին վրայ կը բանդակէ . .
 — Բայց վայ անոնց՝
 Առոնի իրենց
 Հարազա Մօրն
 Հայրենիքի Հողէն ծընած
 Մեծ Տեսիլքին
 Ըստիններէն
 Կարը չառին
 Ըսեղծազոր ֊ . . . — :

Տեսիլ, Երա՞զ
 Գաղափարաց եւ ըզգացման . .

Ու մանուանդ՝ շատրուանուած
 Արիւն քրինք
 Մեր Պատմութեան
 Աւազանէն,
 Ու մեր նախնեաց
 Արզաւանդ սա՛
 Հողին մէջէն,
 Ըսէ՛ք, ի՞նչպէս
 Կրեայ մոռնալ
 Չեզ ամէն հայ . . . :

 Զէ՞ որ ինկաֆ
 Ըսեղծազործ
 Մտի Ա.վին՝
 Հողին վրայ Հայաստանի
 Ու չո՛ւ առիք,
 Առիք ոսկի արեւ ու լոյն՝
 Մըշակներէն զրչի, հուրի .
 Եղաք Մարմին՝ ու՛ բարացած
 Տանարին Հայ՝ էջ-Միածնի
 Որ երեւ Աչք ունի ճակտին,
 Մին անցեալին, մինն ներկային,
 Երրորդն անեղը ապազային .
 Ու կը նայի իրեւ անման
 Յաւերժութեան անմար Լոյսին . . . :

Բայց կարօսի ի՞նչ անխմաց,
 Ի՞նչ նո՞ր սարսուն
 Կը բանդակուի
 Մարմարին վրայ
 Իմ հոգիին . . . ,
 Երբ ես մինակ
 Հիմա ա՛յսեղ,
 Տանարին ուրչ
 Մեր Տեսիլքի՝
 Յա՞ր կը նեմեմ . . . :

Շիրմնաբարէր
 Իմ պապերուս .

Ելեք ոսքի', ոսքի',
Կեանիք ելեք
Ու լեցուցէ՞ք
Այս բակը մեծ Մայրավանիք,
Քաղաքը չեն այս Վաղարշը,
Ելեք ոսքի', ոսքի',
Ու կեանիք առեք
Ու կեանիք տուեք
Հայոց համայն ժողովուրդին :

Ու կը շնչեմ ևս համարտիւ
«Առասաւորչի» այս «Յովշուն նես,
Մեր պատմութեան, մըօւկոյրին
Ամէն մէկ դարն՝
Որ արիւնի
Ու ստեղծումի
Համածաղկանց
Մեհեան մ'է լուն :

Ու ի՞նչ նայուածք, անհորիզո՞ն
Հեռո՞ւն, հեռո՞ւն ...
Մէջն աչերուն Հայենիքիս,
Նայուածքին մէջ
Կ'իյնայ այնպէս.
Շուքը ինչպէս՝
Աստւածիմաս
Փառքի նըման Դիցունիին
Կ'իյնայ լընին նայելիին
Որ ծեֆծեռուն
Հազար զալտնիք ունի ծոցին ...:

Մո՛ւրն է ինկեր՝
Պատմունանով իր սեւ բաւտեայ
Մայրավանիք մեծոյի բակին,
Արագածի խոազազաք
Հազարամեայ զալտնիքներէն,
Հազարամեայ կատարներէն ...:
Գիշերն՝ նսկայ դազաղի՛ պէս.
Կուրծքին՝ հէքեաք,
Զեռին՝ սարսուն,
Ունի նեսեր ներենչումի

Մրտին վերեւ,
Կը սարածուի՛ ալի՛ ալի՛,
Ու կը բազմի
Մութին այս սեւ պատուանդանին ...:

Աչիս, ձախիս,
Չորցած երկու
Աւազաններ ...
Ըսես դամբան՝
Մեռելներու ...:
Ու բար մ'անդին,
Գուն կը լսես
Կո՞չն աղբիւրին՝
Ծարաւահիւծ
Հոգիներուն :

Ու սեւ բարե՞ր,
Թէ սեւ շարժում՝
Ժամացոյցի հարուածի պէս
Մէկիկ, մէկիկ,
Աչիդ առջեւ ...
— Գորտե՞ր, գորտե՞ր,
Սեւ կանաչին
Մէջ կը պարեն :

Պարբսպապաս
Մայրավանիք
Այս խո՞ր ու վե՞ն
Սենութեան մէջ
Միայն պահակն է հոն արքուն
Հաւատրիմ ուսւերուն նես :

Ու նիւսիսի որմին ներեն
Ես կանգ կ'առնեմ.
Այնպէս հիւծած,
Յոզնա՛ծ այնպէս,
Գաղափարաց զուպարներէն.
Ու ծեծ կերած սըլու մը պէս
Կուտս մը կուլամ :

— Հո՞ս է, չըսի՞ն երեկ ինծի,
Ծա՛ն այն աղուոր՝

Առուն շուշին ,
Մեծ երգահանն մեր օրերու ,
Կուզար երգեր
Յօրինելու — :

Հո՞ն , արեւմուս ,
«Տրդատադուռ»
Արմին կողին՝
— Տունն է — ըսին
Կոմիտասին .
Քովիկն անոր՝
Վանի խուցեր
Մեր Մազիսրու
Կըղերներուն :

Հիմա* ... ո՞չ ծառ , ո՞չ տուն ,
Ո՞չ խուց , ո՞չ Մազիսրու ,
Ո՞չ Կոմիտաս ...
Գո՞րգն է միայն
Սեւ կանաչին ,
Փռուէր կողին
«Տրդատադուռ»
Այդ բարձունին ... :

Ու լո՞ւռ դարձեալ ...
Խաղաղութիւն
Համայնական ... :
Բիլիարդներու
Չայնը մեռաւ
Արմին ետեւ .
Ու բարձրախօ՞սն ալ զոցեց
Ծառերու կամ ձողերու
Բարձունիներէն բերանն իր զռն .
Ու կատուներ կը պահուըսին ,
Ու կ'երեւան .
Հեռու գիւղի կոլխոզներէն
Ախաղաղի կանչեր կուզան ... :
Անա վերջին մա՛րդն ալ մրտաւ
Եր սեմէն ներու ...

Դա՛րձեալ մինակ .
Ու մուրին հետ մըսերացած ...
Յա՛նկարծ սարսունն »

Ամբողջ մարմինը զալարեց

— Մութին մէջէն
Յառնո՞ղ ոզի՛
Դու մի՛ նայիր իմ աչերուն .
Նայէ հեռո՞ւն
Հո՞ն , հո՞ն նայէ ,
Նայէ՛ իմ այս
Գովդոչ , դալուկ
Ցուցամատիւն ճիշդ ուղղութեամբ ,
Հարաւի՛ կողմն .
Ո՛չ , ո՛չ , անցի՛ր ,
Ուրեւմուտի Վեհարանէն ,
Ու տես , հո՞ն , հո՞ն ,
Ներսկսեան սեւ
Լինէն անդին ,
Ոնցի՛ր , անցի՛ր ,
Դամբաններէն մեր պապերուն ,
Դայիանէի փառքէն անցի՛ր ,
Հորիզոնին՝
Ուրարտեան սեւ հովիսէն ,
Սեւ Ուրախէն ,
Տես աչերովդ
Տրսում , մինա՛կ
Գազարները ՄԵՐ Լեռներուն ,
ՄԱՍԻՄՆԵՐՈՒՆ ...

Գերի՛ է ան ... :

Տեսա՞ր , Ոզի ,
Տեսա՞ր , Տեսիլք
Եւ ո՞վ Եւազ
Դուն անմուան
Հայ Հոզիի .

Որբ ու մինակ ...

Ո՛րբան արցունի՞
Զաւկըներուն իր աչերուն
Զուրերուն հետ
Պղտու պղտու
«Մայր Ուրախի» .

Ո՛րբ ու մինակ

Արծիւն է ամ Հայաստանի
Առուն քեւերն են վար ինկած . . . :
Չըսի՞ն մեզի
Թէ մենութիւնն
Գիրն է նակտին
Ս.նոնց բոլոր՝
Առոնի նօրի
Արծուի նըման
Իրենց Արսի
Երազը յար
Կը հալածեն
Ու չեն հասնիր .
Ու մենութեան
Հացը պարար,
Հացը պատրաս ,

Ա.սամեներուն
Տակ կը ծամեն . . . :
Ու Մարգարէն
Ժամանակի ու դարերու
Խմասութեան մուրճը ձեռին
Գիշակցութեանը մարմարին
Կը բանդակէ .
— Բայց վայ անոնց՝
Առոնի իրենց
Հարազա Մօրն, Հայրենիքի Հողէն
Մէջ Տեսիլին Ըստիներէն լծընած
Կա՛րը չառին
Ըսեղծագո՛րծ . . . — :

Ա.ՇՏԻՇԱՏ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՏԱՏԱՆ

Կը լրուէ մածումն ու կը սեւայ մէջը՝ զիծն ու սահման ,
Խմ հոգիս՝ անդունդ մըթար՝ կ'ունկնդրէ անդունդի՛ Երզին
Ու կը զինովիայ լեզի հոծութեամբն իր արհաւիրքին . . .

Ուր, ուր այս անափ սարուափին վրայէն՝ որ մոլոցն իր լայն
Կը քօրուէ մռիկն իր մէջ երգելով՝ մարդուն հետին կոյր
Զիս ուր կը տանի, ինչ երազներու, ո՞ր ափունքն անդոյր . . .

Ո՞ն, անպարազիծ այս խրոռովին մէջ բող նաևն հեռանայ ,
Այս անէական օօօրքին մէջ նաև յաւէ՞ս տատանի .
Լոյսի ձամբայէն՝ արդար Արեւի սիրտին կը տանի . . . :

Դ Ա Խ Պ Ա Ր

